

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆ ՃԻՒ — ՍԵՆԷ

(1865)

ՆՈՒՄԵՐՈ — 344

1781 — ՇԱՊԱՆ 77

ՅՈՒՆՈՒՄ 12

ԱԼԱՖՐԱՆԿԱ 24 ՅՈՒՆՈՒՄ

ԱՍԽԹԱՆԷ ՅՈՒՆՈՒՄ 12 ՍԱԼԸ

ԹԵՎՃԻՀԱԹԸ ՍԵՆԷՅԷ

Գաղութանըդ մէսնէտը ճէլիւնիւն լուգուու թէպէտտիւլիւնէ տա-
յիր մապէնը Հիւմայուհու միւլիւ-
քեանէ պաշ քեաթիպի, ութուֆէթ-
լու լ-մին պէյ էֆէնտի հաղրէթլէրի-
նէ թէվտիէն, կէչէն ճիւմաա էրթէ-
սի կիւնիւ, Պապը լ-ալիէ իրսալ պու-
րուլուպ, վիւքէլպը ֆախիսամ վէ պա-
ղը մէմուրիւնի քէրպմ հաղրաթը հա-
ղըր վէ մէվճուտ պուլունտուղարը
հալտէ, պա քէմաղը թաաղիմ իպճալ
ֆէթհ վէ գրաաթ օլունան խաթթը
Հիւմայուհու իշամնուսուսու հազ-
րէթը բաաթիշահինին սիւրէթը միւ-
նիֆէսի տիր :

“ Վէղըրի Սէպի սէմիրիմ :

“ Հագգ թաալա րահմէթ իլէ-
սին, Սէհմէտ բաշա վէֆաթ իթ-
“ ախիհտէն միւնիսէլ օլան գաբուտան-
“ լըպ մէմուրիւնէթը միւհիմիսի, միւ-
“ ճէրրէպ օլան լիաֆաթ վէ իսթիգա-
“ մէթի իգթիգասընճա, մէճլիսի պահ-
“ ըիյէ ըէլիսի Վէսիմ բաշայէ, ըիւթ-
“ պէյի միւշիւրի իլէ պիթթէվճիհ,
“ մէմուրիւնէթի իլան օլունմապ իւղըն
“ Պապը լ-լիսիգէ կէօնտէրիմիշ տիր :

“ Բապպիմիզ թաալա, ճիւմէյի
“ միւլաֆֆապ պուլուրուս : լ-մին :

Պրուտա մութասարըրը, տէվ-
լէթլու Համտի բաշա հաղրէթլէրի-
նէ : (Լսապգ պաշ մապէնճի :

Վիէննա սէֆարէթը սէնիյէսի,
պէյիւք էլիլիք իւնվանը վէ ըիւթ-
պէի պալա իլէ, թէհրան սէֆիւրի սա-
պըգ, ութուֆէթլու Հայտար էֆէն-
տի հաղրէթլէրինէ :

Թէհրան սէֆարէթը սէնիյէսի,
օրթա էլիլիք իւնվանը իլէ մէճլիսի
վալա ազասընտան, սաաաթէթլու Հայ-
րուլահ էֆէնտի հաղրէթլէրինէ :

Սէճլիսի վալա ազալըդ. Օպ-
թիյէ միւսթէշարը սապըգ սաաաթէթ-
լու Բաաֆ պէյ էֆէնտի հաղրէթլէ-
րինէ :

Օպաթիյէ միւսթէշարըդը, ըիւթ-
պէի իւլա սընֆը էվվէլի իլէ խարիճի-
յէ քեաթիպի սապըգ սաաաթէթլու
Բէմիլ էֆէնտի հաղրէթլէրինէ :

Խարիճիյէ քիթապէթի, ըիւթպէի
իւլա սընֆը սանիսի իլէ սաաաթէթլու
Սէհմէտ էֆէնտիյէ :

Լըլիլի գայիմմադամըդը տէրկեա-
հը լ-ալի գաբուսու պաշըլարընտան,
րիֆաթլու Ղապիտ էֆէնտիյէ թէվ-
ճիհ պուլուրուլուս տուր :

Իշ պուլուրուս հաթթաա իքի տէֆա, Եանի սաղը վէ բէնչէմպէ կիւնիլի նէշը օլունմադ տըր :
Ֆիլաթը լ-սիթանէտէ Սէհմուպը Հապաթիսէ ապօնաթ օլունար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
այլը 50 զուրուշ տուր : Այլոնաթ օլունար սէնէլի 60 վէ ալթը 55 զուրուշ տուր :
Տաշրալարուս քաթա իւճրէթի իւղէրիմիգէ օլարապ, Սէհմուպիս ապօնաթ օլունար իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 55 զուրուշ վէ ապօնաթ օլունար իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշ տուր :

Տէվէթլու Վ Էսիմ բաշա հաղրէթլէրինին մագամը վալայը դաբուտանիւյէ իրթիֆայէրի ճիհէթլայէ, միւն խէլլ օլան մէճլիսի պահրիյէ ըիասէթիւնէ, ֆըրդայը պահրիյէյի շէհրիարի դօմանտանը սաատէթլու Բասիմ բաշա հաղրէթլէրի թայէին պույրուլ մուշ տուր:

— Օլթը վալայը հաղրէթը դաբուտանիյէ, թէպտիլէն նըշանը Լլիի (Սմանի վէ Սէճիտիյէնին պիրինճի ըիւթպէլէրինտէն պիրէր դըթասը իհսան պույրուլուպ) կէնտիլէրինտէ պուլլունմուշ օլան իքինճի ըիւթպէլէրտէն (Սմանի վէ Սէճիտիյէ նըշանը Լլիլէրի, տախի ըէիսի մէճլիսի պահրիյէ սաատէթլու Բասիմ բաշա հաղրէթլէրինէ ինայէթ պույրուլմուշ տուր:

— Իպլըմ կէլէն պիլէթլէրի տաղըթըլպ, եարըն ախշամ Բուսիա սէֆարէթլանէսինտէ պէջիւք պալօ վէրիլէճէք իքէն, Բուսիա սէֆիրի ճէնէլաք իկինաթիլէֆին մախտուլէրի նա կէհան աղըր խասթա տիւլմիւշ օլտուլ զընտան, մէզքիւք պալօ մէքս օլտունուպ վագթը ախէրէ թէխիր գլըն մըշ օլտուլղու իշիթիլի:

Սարիլէ . 14 Յոնոնար .

Պու կիւնլէրաէ պիր թէրաֆտան Սարսիլիայէ աղ զախիրէ կէլտիլինտէն

վէ տիկեր թէրաֆտան Սըսըր վէ Պէրէշամտան բիւլլիյէթլու ուն խաթէնիլտիլինտէն, զախիրէ եիւքսէք վէ իշ թահար տըր:

Գահվէ կէվէք շէքեր խամ վէ խաս տիւլլիւն, զէլթին եաղը կէվէք վէ տիւլլիւն, եաբաղը ֆիյաթը ֆագաթ սպթըլը աղ, իբէք լիք գօզա իշթա, հար, բամպուք կէվէք:

Բահր-գ . Ժիւմէլ 39 օգդա 315-295 . Գըրգ աղաճ 205-195 . Գասա պա 200 . Սէլանիք 215-220 . Գըպըր 220-210 . Սթամպուլ 210-190 . Չա նագ գալէսի 210-200:

Լաֆալ . Սէլանիք ֆինօ 39 օգդա 120-125 . Իտիրնէ 190-260 . Գասապ պաշը 100-185 . Իզմիր 105-110 . Լն կիւրիւ 95-100 . Գօնէա 80-85 . Գըպըր 82-85 . Պէրէշամ 95-100:

Իբէ* . Ֆիլաթիւր, Պրուսա 312 տիրհէմ 88-94 . Սէլանիք 74-83 . Պէրութ 84-92:

Գօլ . Պրուսա 21-25 . Սէլանիք 19-23 . Պէրութ 23-24 . Իզմիր 20-23 . Իտիրնէ 25-26:

Պանգա «գօնիօլարը» .

Իթալիա 7 . Ֆիլէմէնկ 6 . Ինկիլիլ 5 1/2 . Ֆրանսըլ 4 1/2 . Վիէննա, Պէրլին, Համպուրկ, Պրուսէլ 4 . Ֆրանգֆորթ 3:

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԵՐԹԵՍԻ			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
	ՅՈՒՆՈՒԱՐ 9			11			12	
	Սադա	Իօլէն	Ալիւճ	Սադա	Իօլէն	Ալիւճ	Սադա	Իօլէն
Մէճլիսիյէ լիւրա Ղըշ	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20
Միւլթաղէ լիւրա 100 դուրուշտան	64 12	64 24	64 25	64 13	64 19	64 22	64 21	64 24
Օն սէնէլք թէրթիպաթ	45 20	44 10	44 10	44 10	44 10	44 10	44 10	44 10
Աինճի 2/ինճի Գօնաօլիտէ	56 12	56 24	56 25	56 13	56 19	56 22	56 21	56 24
Իւշիւնճիւ թէրթիպ	56 12	56 24	56 25	56 13	56 19	56 22	56 21	56 24
Թէրթիպաթը ըսպիս	55 12	55 24	55 25	55 13	55 19	55 22	55 21	55 24